

# ԱՆՏԻՊ ԷՃԵՐ ԹՈՎՄԱՍ ԹԵՐՁԵԱՆԻ

Քիչ օրէն հրապարակ կ'ելլէ Ս. Ղազարու տպարանէն, երկու հասորներու մէջ (իւրաքանչիւրը մեծադիր 500 էջ մօսաւորապէս), Թովմաս Թէրզեանի քերթողական գործին ամբողջութիւնը, հրատարակուած մեծանուն բանաստեղծին որդւոյն, եղուարդ Թէրզեանի նախաձեռնութեամբ. Համախմբան ու դասաւորման հոգդ, յառաջաբանին եւ ծանօթագրութեանց խմբագրութիւնը յանձնուած է Ա. Զօպաննեաի. Այդ երկու հասորներուն մէջ ոչ միայն կը վերերեւան այն էջերը որ ատե-

նօք զանազան լրագիրներու եւ հանդլմներու մէջ տպուելով՝ Թէրզեանը մեր ամենէն սիրելի բանաստեղծներէն մին դարձուցին, այլ եւ մեծափէս շահեկան անափաններ, որոնց թիւն աւելի ստուար է քան տպուած էջերունը. Կենսագրական ու քննական ուսումնամիրութեան նախարանը եւ բանաստեղծին անտիպ քերթուածներէն մէկ քանին կ'արտաստանն «Անահիայ» մէջ՝ հաւանութեամբ Պ. Եղուարդ Թէրզեանի:

(Ծ. Խ.)

## Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Թովմաս Թէրզեան, որուն բանաստեղծութեանց ամրողական հաւաքածուն լոյս կը տեսնէ առաջին անգամ ներկայ երկու ստուար հասորներուն մէջ ամփոփուած, իր ժամանակին ամենէն սիրուած ու յարգուած դմէրերէն մին եղած էր. Ան հանրածանօթ էր իբր ուստոցի, իբր թատրերգակ, իբր բանաստեղծ եւ իբր ազնական նկարագրով մարդ. Իր քերթողական գործին բաղմանի էջեր, զոր իր կեանքի ընթացքին հրատարակած էր զանազան թերթներու մէջ, արդէն իսկ իրն տուած էին, մեր արևմտահայ լաւագոյն ուժմանթիկ քնարերգակներու շարքին մէջ, ինքնայատուկ և փայլուն տեղ մը. ան կը մեծարուէր իբր շնորհալիք, զայտոն ու փափկանաշակ բանաստեղծ մը իր կտորներէն շատեր գրական հաւաքածուներու մէջ անցած եւ զինքը դասական հեղինակ մը դարձուած էին. իր ժամանակակից նշանաւոր գրաքստներէն ունանը, — որ մեծ մասամբ իր աշակերտներէն եղած էին, — դրուատալից յօդուածներով կամ բանաստեղծութիւններով գնահատած էին իր վարպետ քերթողի նրբարուստ սարպանոց:

Սակայն ներկայ հրատարակութիւնը, առաջին անգամ մեր հասարակութեան առջեւ գնելով ամբողջութիւնը Թէրզեանի բանաստեղծական արտադրութեանց եւ երեւան հանելով ստուար զանգուած մը ցարդ բոլորովին անծանօթ մնացած անտիպ կարենոր էջերու, ոչ միայն կը հասաւոտ արդարացի սրբնազառումը որուն արժանացած էր այդ ներշնչեալ քնարերգակն իր կենապնութեանը, այլ զայն կը յայտնէ աւելի մեծ, աւելի խոր, աւելի բազմածեւ, աւելի չայ. Եւ նոյն իսկ աւելի արդիական քանին որ կը կարծուէր:

Թէրզեան մին եղած է ամենէն լուսաւոր ու ներդաշնակ գէմքերէն որ մեր մէջ երեւած ըլլան. Իր կեանքն ու գործը, երկու բառով կարելի է ամփոփել. ան սիրեց ու երգեց, եւ սէր, գեղեցկութիւն ու երգ սորիցցոց. բանաստեղծ եղաւ եւ ուսուցի, բանաստեղծութեան ուսուցի, գեղեցկութեան ուսուցի. այս է ամէն ինչ որ ըրաւ, եւ ի՞նչ կարելի է ընել՝ այս աշխարհիս մէջ՝ աւելի վիճ ու բարերար. Ա. Հ. Ա. Ռ. Ա. Ռ. @

## Գ Ի Շ Ե Ր Ա Յ Ի Ն Ս Ե Ս Ա Ր Ա Կ Ա Ն(1)

Այժմնեքեան յերկրի ի քուն կան խաղաղ,  
իսկ ես միայն խօսիմ ընդ խօլ խաւարի.  
Ունկն ինձ ոչ ոք դընէ, ոչ ոք անդրադարձ:

Բայց չէք գուք համբ, ո՞վ լուսածին աստեղունք,  
եւ որ ըզէնգ գարէ զանխուկ զօրութիւն  
Յինքն ամփոփէ զհաստատութիւնն համօրէն:

Կրինատեսակ ձբկողական զօրութիւնք  
ի մեծ շրջանդ ըզձեզ ունին անբաժան  
Որովք շարժի յաւիտենից շրջանակ:

Եթերային էակ՝ ոգի բոցանիւթ  
ի ձեզ տածէ ոյժ իմն որով ցոլանայ  
Երկնից վընիտ ծիածաւալ շափիւղայ:

Եւ ջինջ ճաճանչդ ի սափորոյդ կայլակեալ  
Ալին է լուսայ՝ ում չըկարէ ժամանել  
Մարդկային բիբ տըկարազօր եւ չնչին:

Բայց միտք՝ զոր ոչ զօրեն լընուկ երկրաւորք,  
Անւասպ թեռօք ընդ համագոյս ճախր առեալ,  
Համարձակի նդ գաղտնիս ձեր վիհս ալինարկել:

Անդ նաւելով յաւիտենից յՈվկիան  
Պայծառանան յաչըս նորա մութ խորհուրդք՝  
Շուրջանակի ճշմարտութեան շողս հեղեալ:

Պարզեն ասաղունք նըմա զդաղտնի պարունակմն,  
Յունկըն նորա հնչեն տիեզերք երգ մի մեծ,  
Եւ լուսայեղից ի տիւ շրջին նմա գիշեր:

(1) Այս զմայիլի ինքրուածք, զուտ գրաբար լեզուով գրուած, բանասեղծին առաջին օրանի էջերեն մին է:

## Թ Է Ր Ա Վ Ի

Արձակ բակը մարմարաշէն կամարներով  
Եւ մէջտեղ շատրուաններ եւ աւազանք.  
Մէկ քանի նոճիք միայն աստ անդ կանգնած  
Որոնցմէ ճախրին յերեկս հոյլք ճնճղանց.

Լըռութիւն մը խոր զոր մերթ մերթ կ'ընդհատէ  
Բոյնէ բոյն տատրախներու աղու վուվոն,  
Եւ սօփտա մը՝ ծորակի մ'մօտիկ կծկած  
Լըրալով զտիկըս բազկաց, զոտս եւ ըգբունք.

Հոյաշէն մզկիթն անդին որոյ գմբէթք  
Մըթութեան մէջ կ'ընկրմին իբր յանսահմանն,  
Եւ գորգէ գոնէն ներս բոյլ ի բոյլ լոյմբ  
Պլալալով զերդ լուսեղէն աներգ թռչունք:

Ժողովուրդն ամբողջ զեղուն նոյն հաւատոք  
Գետնամած պարատեղով վշտամուաց,  
Եւ անոնց վըրայ գիշերն իւր խորհրդօք,  
Քան զայն վեր՝ Աստուածութիւն թեւատրած:

Եւ յանկարծ անտես խորշէ մը թարմ ձայնիկ,  
Թարգման ջե՛րմ ըղձից 'ւ այնքա՞ն ծածուկ վշտաց,  
Իբրեւ ձայն յիշատակաց սրոտի մը մէջ  
Ուր աւերք մացին միայն ի բիւր ցնորից:

\* \* \*

## Լ Ք Ե Ա Լ Տ Ն Ա Կ Ն

Ով ճառագայթ արեւու,  
Պայծառ ծիծաղ Արարչին,  
Հստեղծւած լոյս տալու  
Կարծես միայն երջանկին.

Անհունին մէջ խուռներամ.  
Եափտ հրեշտակը կը թռչին.  
Երբոր իջնես երկրիս վրայ՝  
Բայոր ծագկունք կը ժպաին.  
Digitised by A.R.A.R. @

Ծովուն մէջ բիւր ապարանք  
Լոյս սիւներով կը թրթռան,  
Վըհին խորին մոգնչող ուղիւք  
Պահ մը սփոփուած կը ինդան.

Ո՞վ ճառագայթ դու՝ անբիծ  
Քան զայլ ամէն արարած,  
Ամէն նիւթէ աւելի  
Ո՞վ նըմանող դու մշաաց.

Դու որ Գիտութիւն ես ու սփոփ,  
Այս խեղճ հիւզին մէջ իշխ'ր  
Ուր յուսաբէ իսկ յոգնած  
Բունիկ մը կայ ցանուցիր:

Մանկիկք անձայն, դալկագէմ,  
Կծկած մէկդի. — Ժայրն հիւծած  
Մտածմունքէ պուրկ աչքերով,  
Կոնակն անոնց գարձուցած.

Եւ անբարբառ կը սպասէն,  
Այլ ի՞նչ բանի, այլ որո՞ւ.  
Կենաց աղուկն անոնց շուրջ  
Անլուր կ'անցնի եւ հեռու:

Անոնց համար քըսան դար  
Զընգնեցաւ մարդկութիւն.  
Մերկ են առջի մարդուն պէս,  
Անլուշտ նըման վայրենւոյն:

Վագր երբ խայթեն զինք հիրանք  
Անօթութեան՝ աչք հրավառ՝  
Կը սղոսկի շամբից տակ  
Լրտեսելով մէկ աւար.

Ասոնք կը մնան անտարբեր  
Փափագելու անկարող.  
Դիտեն թերեւս թէ հող են  
Ու կ'ըսպասեն դառնալ հող:

Ցայդ հիւր՝ լքուած ամենէն,  
Ո՞վ ճառագայթ արեւու,  
Խբրեւ յուսոյ երկնառաք  
Ժըսկիտ մէջի՛ր այցելու:

ՏԵՐԵՒՔ ԱՇՆԱԱՆ<sup>(1)</sup>

Դասնաշունչ հողմն աշնամն ցրուեց ընդ եղափուր  
Ահասաներու տերեւանին ազաղուն,  
Ազօտեցաւ ասաղերուն շաղ բացապիւս:

Զարժակեր յօդ բգիայլայլիկս իւր թռչուն,  
Ա՛լ չըլայներ արծուկ զթեւոցն առագաստ՝  
Խոյանալով յանպարագիրըն ձեղուն:

Մութ ծովերու վրայ ծրվացով յանյոյս լաստ  
Հազիւ ամըպոց մէջէն սահին սառնորակ  
Լուսնի տժէքոյն ճառագայթներն անդ եւ աստ:

Իսկ դու, ո՞վ սիրս իմ, դասնութեամնց դու բաժակ,  
Աշունն աշեղ որ ցընորքներսից ցրուեց  
Ա՛լ նոր գարնան յուսով չունի ըսկոփանք:

Անառաւօտ գիշերուան մէջ՝ յարմուկն յեց՝  
Զուր սեղ ասէխս անդին դասնամ՝ աղէկէզ.  
Ամենուստեք, աւա՛զ, զիս մութըն պատեց:

Ո՞վ դու որ կեղծ ցընորքներու յասպարէզ  
Կը գիմէիր անյագ, հոգեանկ վշառալից.  
Ըսթալէ՛. մա՛չն է քո հանդիստ վերջապէս:

Գո՛ւ, ի՞նչ եւ դո՛ւ զոր պաշտէի՛ Տէ՛ր բնաւից,  
Ուրիշ բան չե՞ս բայց բղձերուս մէկ ըստուեր  
Ընդարձակեալ յանհունս՝ յանհուն ծոց բնաւից...:

Ուրեմն եւ դու, դո՛ւ ինքն ի զո՞ւր ես թրջեր  
Ճշմարտութեան նահասակին սուրբ արեամբ,  
Խա՛չ ա՛ստղ անմուստ ծովածիելսց այսր ի սսուեր...:

(1) Թերզեան հաւատաւոր հոգի մրն է, համոզուած ողեպաւս, եւ լիսիշեական տեսիթեր, կրօնական յափաւակուրինեներ, քիսասնեական ներենչումներ պարունակոյ իր ներքանածները, որ բազմարի են, զինքր մեր հոգեկան հնաւերգուրեան վարպետներն մին կը կացուցանեն: Բայց եւ ան ունի դասնուրեան բովկեր, «անյուսուրեան ժամեր» ինչպէս իմէ կ'ըսէ, որ, ինչպէս մեր միջանդարեան աւենեն ջրեւուանդ ու

սրաբուխ միսիքական տաղերը գրաղներէն մին եղող ներկի՛ իր նեանաւոր «Գաևագա»ին մէջ, կեանէի մէջ սիրող անարդարութեանց, նակասագրի անգրութեանց ի տես՝ կ'ընդգվիք եւ ցաւասանց վրդովման ու բոլորի նիշէմը կը բարձրացնէ առ Աստուած: Այս ներբուածը, որ հոյակապ էջ մրն է, իր այդ անյուսուրեան ժամերու» երգերէն մին է:

Ա' յապէս դու զիս պարածածկես ի մութ առնդ,  
Երկնից ամէն տեսիլքն աչքէս կը ջնջես,  
Ճշմարտութիւն՝ զոր խնդրէի տոչրմալք:

Դարձիք, գարձիք ինծի, քնիքուշ ցընորքներս...  
Ի՞նչ... էութեանց ովկէանուն ի ժըլսոր  
Խուն պղպղջա՞կ մ՞եմ՝ դիւրաբեկ՝ առ երես...:

Երբ աչքս այդուն բացուին ի տես լուսաւոր,  
Յարեւածայրս՝ հրեշտակիներու խումբ մը զուարթ  
Պիտի չտեսնե՞մ կայտուել չորս դիս պարաւոր:

Եւ երբ նայիմ յաստեղց կայանս գմբէթարդ,  
Պիտի չխօսի՝ այլ իմ սրտիս նիւթն այն լուռ  
՚ի անխօս մընայ պիտի զերդ գանկ ցեցահար:

Ո՞չ եւս հոգիս ասածեալ խանդով բոցահուր  
Աղաջաւոր պիտի գիմէ յերկին կոյս  
Կամ արձակէ գժողոց անէծս աղէկտուք:

Թէ մահ գժնեայ զմեղ իրարմէ բաժնէ, կո՛յս,  
Որ վշաաբեկք յերկրի երկնից նայէինք,  
Շերմիս վրայ զո՛ւք պիտի թափես արտասուս:

Ի զո՛ւր, այս, զի սընուաի են երկինք,  
՚ի ամենակալ բայց մնտարբեր զօրութիւն  
Ծընսու ըգմեղ իւր առօրեայ խաղալիկ:

Տարերք թերեւս ըգբօմնելսվ խանս ի խուն  
Անժամանակ խաղերուն մէջ՝ ժայթքեցին  
Ասողերն երկինք, եւ հոս զհոգիս արտմասուն:

Հիւրք անկայունք այս ապիրատ պանդոկին՝  
Երէկուան պէսաք չենք՝ վաղուան ալ պէտք չենք,  
Մեզմէ այրի՝ նոյնպէս շըջի գունս երկրին:

Նոյն բերկրանաց քրքիջք եւ նոյն ցաւք գժիւեմք,  
Նոյն արցունք, նոյն յոյսք, պիտի նոյն կոծք լսուին  
Երբ անըգգայ ծածկեն բզմեղ շերմաց վէմք:

Հեղեղի նման օր, ժայռերէն մոլեգին  
Երբ ընդուանու, կորդէ զճաղիկ մենաւոր  
Եւ կը գարէ զայն տերեւատ մութ վըհին,  
Digitised by A.R.A.R. @

Ժամանակին ալ կոհակներն աշաւոր  
Դէպի ոչինչ կը մըղեն զիս եւ ի զուր  
Կենաց տենչիւ մրցիմ ի յոյզո թաւալգլոր:

**ՄԵԼ** չըկայ որ փրկէ զիս. յափունս իւր  
Զուր տեղ ճգնին օգնել ինձ իմ բարեկամք,  
Զանոնք ալ նոյն կանչեն անդունդք սեւաթոյր...:

Վարդ մը թերեւու սիրող կուսի մ'ըափոփանք,  
Այսպէս վճռած են, ո՛վ անհաս ըզբօսանք,  
Որ անիւնէս ելլեն էակը նորածինք,

Վարդ մը թերեւու սիրող կուսի մ'ըափոփանք,  
Կամ սիսակիկ մը որ երգէ իմ ցաւերս,  
Կամ ջինջ առուակ ուր սպառկերին իմին կեանք:

**Ա.Ս** սուրեմն, ո՛վ սիրասուն ցընորքներս,  
Քնքուշ հրեշտակը որ ժալուկիք ինձ ի մթան,  
Այրիացեալ թողուք հոգիս եւ աշերս:

**ՈՐԴԵԼ** որորոյս հէք ծերունւոյ մը նըման  
Խաւարին մէջ կը խարիսափեմ գայթ ի գայթ,  
Եւ ուաքիս տակ՝ գիտեմ կայ վիչ մ'անահման.

Վիչ լըութեան՝ լայնափեռեկ որոգայթ  
Ուր կ'ընկզմին ըընաւոք յանյուշ մոռացօնս,  
Բայց այս կեամբէ լաւ եւս ո՛չ չէ կորուսագ այդ,

**Ա.Մ** երկաթէ քունս ուսափ չկան այլ զարթօնք,  
Չոր ոչ երազ մը կը խոռվէ հոգեստանջ,  
Ո՛չ արքէտաք, ո՛չ դրուժանք, ո՛չ ըռունք գոյնըզգոյնք:

Բայց թէ մահու թեւք կ'ըսփօղեն սուրք ճամանչ  
Եւ ես ի զուր կոծեմ բաղդիս գէմ գժնեայ.  
Ինչո՞ւ լուսոյդ մէկ շող չէներ յայս իմ լանջ...:

Եշխանգ երկնից, յառելով աչք յապագայ՝  
Կը ինսըքի ճշմարտութեան հեաք մը լոկ.  
Անկարեկիր տառապանքներ լոկ տեսայ:

Հիմայ լսեցեք ինձ, ո՛վ երկնիք եւ գըժովիք,  
Սիրսս անպատում կոկիծներով նետահար  
Ըզքեկ ի դատ կոչէ, Աստուած անողոք...  
Digitized by A.R.A.R. @

**Տեսէք,** ո՞վ Դարք, ո՞վ Տիեզերք, յայտու ի վար  
Արինախառն հոսին հեղեղք արտասուաց՝  
Այսպէս ցաւօք որոց չըկայ մըիթար:

**Դուք սովորեցէք** ինչ ի սին անրջաց  
Բնաւ չըտածել ձեր հոգ ինսերն գիւրախար,  
Ո՞վ նմանավիշտք ինձ կենաց ուս' հը նստած:

**Ելէ՛ք** եւ դուք յատեան, ուի՛ք սըգապատք.  
Որ կամ շիրմանց մէջ մոռցըւած կը հնջէք  
Կամ յապագայն գես եւս բստուերք էք անգայտք:

Ինչո՞ւ, չըզօր դու, զարթուցիր վշտաբեկ  
Ոչինչն որ չէ ինոդրած քենչ կեանք եւ շունչ.  
Միթէ անզերջ քո ձանձրութեան գրօսանքն ենք:

Կամ թէ քենչ հոսեալ կենաց ուղիւք հրաշունչ  
Հստեղծէին պիտի զմեր՝ քո՛ հակառակ,  
Ինչո՞ւ չըրիր մեղ իրբ ըզդառ եւ զժաղկունս,

'Ի անպարագիր յուսովք սընած սիրտն անյատ  
Յատեղաստոնս մերթ սըլացեալ, մերթ խոնարհ,  
Ենչո՞ւ ինչո՞ւ զիս նետեցիր յայս աշխարհ,

**Բայց** եթէ քո պարգեւք են միտք եւ հանճար,  
Պատասեղաստոն մերթ սըլացեալ, մերթ խոնարհ,  
Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս նետեցիր յայս աշխարհ,

Ուր անօրէնն ամբառնայ զգլուխ սիդապէս  
Եւ քո անտաւմիք վարսագուրեալ խաբեթայք  
Եղբայր եղբօր դէմ կը մըղեն ի կրկէս:

**Հսէ՛.** ըսէ՛. այդշափ անժռոյժ հառաջանք  
Պըղընձակուու երինից դէմ զո՞ւք կը կոծեն  
Թէ կը գտնեն հոգ կարելիր արձագանգ:

Արտասուալից տարակուսեալ իմ հոգին,  
Թէ գըթութեան ամսու ուստեք պատասխան,  
Վերագարձեալ ի մոնկութիւնն իմ նախկին,

Մշտամըսունչ պարզեալ լեզու օրհնաբան,  
Աչքու աւղերձեալ յաստեղազարդ քո գոմիէթ,  
Պիափ մայիս սինսայ բաժանակ գտնենակ  
Digitised by A.R.A.R. @

Բայց թէ այսցափ զոհքս ու առաջանձքս են ուրմպէտ  
Եւ ես ի սպանդ գառապարաեալ ողջակէղ՝  
Յոշինչ կ'երթամ այս իմ ճամբռվ գառնաղէտ.

Այն անյասակ վըշին եղբէն աշա քե՛զ,  
Անգո՛ւթ իշխան, որ ցաւերէն կը զբօնուաւ,  
Ի վրէժ այնչափ առապանացս աղէկէղ՝  
Դասն անէծքով մը կը ցնուիլո՛ւ ևս յանչունս...:

★ ★ ★

Կայրուշի՛դ (1) մեծազօր ւ երջանիկ.  
Գլխուգ վրայ կը փայլին ջինջ երկինսք.  
Բայց մի՛ս գիր խանց որ քեզ կ'ողջունեն.  
Ի՞նչ լողդուկ հառաջանք կան հրեղէն...

Կայրուշի՛դ. լիաքուան ադամանդք  
Գլխուգ վրայ կը ցանեն կեզծ ի խանդ.  
Բայց մըտի՛ր քու սենեակդ ու քննէ՛.  
Մէն մի քար արտասուաց կաթիլ մ'է:

Կայրուշի՛դ. ձեռք կուտաս զուարթօրէն  
Հիւրընկալ մէկ ձեռքի մ'անօրէն.  
Հա՛ն ձեռնոցդ, նայէ սլահ մը, Տիկին.  
Ի՞նչ աշեղ արխաներ կը կոթին:

Կայրուշի՛դ. քան ըզքեզ հզօրագոյն  
Տիկիններ ալ եկան կանխագոյն.  
Բայց ամենքն ալ ինկան... չիյնար լոկ  
Այն իշխանն (2) յար յուսանք անյոզգողդ:

1898

(1) Թէրքիանի այս գրեմինից բանասեղծութիւնը, ա'յնքան ազնիւ զայրոյ-  
րով մը բրուուն, կ'ուղղակի Գերենանիոյ կայսրութեայն որ իր ընական ամաւ-  
սոյն հետ Համբաւան շարգերեն յիսոյ եկաւ. Պոլիս Կարմիր Առուրանի ողջազու-  
րել. Եթ Հայ ժողովրդի մարտիրոսութիւնը շահազործելով իրենց Տէրութեան փա-  
սալ դաշտուցին Օսմանեան պետարիւնը եւ իրենց համար ալ ստացան անձնական  
տեղ նույնեւ:

(2) Այսինքն՝ Աստված:

Digitised by A.R.A.R. @



Թ Ա Վ Ա Մ Ա Ա Թ Է Բ Զ Ա Կ Ա Ն

## Ա Յ Գ

Ողջո՞յն, քեզ՝ Այդ՝ մութ գիշերայ ուայծառ ծաղիկ.  
 Ի՞նչ վըճիա օգք, ի՞նչ կաթնորակ ծով խալսողիկ.  
 Այդ նըւազկուա թրթսանք մարմբազ ասորցներուն  
 Ոսկի թեւերն են թիթեւնիկ երանիներուն  
 Որ կրւական մահ ճաց ջրս կարմ կը թոշտէին...  
 Եւ Արուսեակ կը շողշողայ յանամպ երկին...:  
 Ո՞՛չ ըլլայի՛ ես արաւալին երգն անդքանիկ,  
 Նոր արթնցած բնութեան մրմունց երկնասլացիկ...  
 Ո՞՛չ ըլլայի՛ վայրի ծաղիանց խոնկին անուշակ  
 Ծաւալելու հողմոց թեւեին վրայ աստանդեակ...  
 Ո՞՛չ ըլլայի՛ ըլլայի՛ շողն այն անարաս  
 Որ լոյս ծաղկի մ'առէչ ծըլի ի կապոյս գաշա,  
 ՚ի առաւօտեան անուրջներուն թեւեով անդոյր  
 Սըլանայի՛, սըլանայի՛... ո՞՛չ Ասառա՛ծ, ս'կ...  
 Մէկ անձանօթ ձորակի մէջ, մօտ ծավափին  
 Ուր ծառերէն վար գուռող բոյնք որորուէին.  
 Ուր ծիծաղկոս գային ալեակը արծաթփրփուր  
 Եւ երգելով բապառէին ի մի համբուր...

Ո՞հ ըլլայի՛ ես այդ աստղին մէջ չեռաւոր  
 Որ կը մարմրի արշալաւասն յակի ողոր,  
 Եւ անհունին մէջ թռչակինք արջաւասոյ՝  
 Եւ երթայի՛նք. երթայի՛նք... ո՞հ Աստուած իմ՝ ո՞ւր.  
 Լոյս գրավաներէն հճն քաղէի ծայրիներ խուն  
 Եւ սփռէի մէկ մանկուհոյ գէմ լիաբռւն,  
 Եւ ոչ ծաղկին այն թարմութիւն երբեք ծնուէր,  
 Ոչ մանկուհոյն երբեք ծիծաղն աւա՛ղ պատրէր...:  
 Ի՞նչ վընիս օդք, ի՞նչ զըւարիթ լոյս... ոսկիավարս  
 Արշալուսին՝ արքայադուսուը նորահարս  
 Լուկին երինից գոհարներով պճնած բոլոր  
 Փալվլուն ընդ քարշ վարէ՛ նդ լերինս եւ դաշտ եւ ձոր:  
 Ի՞նչ երջանիկ մանիք օրուան աւետաքեր  
 Կողջանէ զքեք, ո՞վ Այդ, հոգին երազակէր.  
 Ուսկի հնձող ալեհակք, ծովեր հաշտ եւ կապոյտ,  
 Զըւարիթ աղջկունք, քաջ պատանեակք եւ ալեւոյթ:  
 Եւ սակայն հիմայ քընոյ ցանցը թօթուելով  
 Պիտ՝ արթնայ մարդ բռնաւոր իւր կրքերով.  
 Հիմայ դաշոյնն ատելութեան իւր պատեհէն  
 Ցատուէ պիտի դուրս՝ իբրեւ օձ իբեն որջէն:  
 Հիմայ ոսկոյ ծարան անյագ իւր թակարդներ  
 Պիտի լարէ, տրկարն որ պահ մը սկոփուած էր  
 Մոռացութեամբ քընոյ՝ գլխոն ըսպառնացող  
 Պիտի տեսնէ զանըզգամին ճանի փարասող:  
 Հիմ՝ արթնցած վագրը՝ որջոն ճեղքին առջեւ  
 Ասուրւան զովս ու բարկ խոնկեր շնչէ չեւ չեւ:  
 Հիմայ դաշիճն առկայօն ջահով պիտի մտնէ  
 Մաշալարտեալն արթնցնելու իւր հուսկ քընէ:  
 Կոյս լոյսերով գըւարթացած բլուրներն ի վար  
 Մ'երկ եւ ամերն ի հող յառած՝ կ'երթայ թակառ  
 Վայրենին՝ խո՛սք քաղելու յորոյ շար թոյն  
 Պիտի թաթլսէ նետելն ուղղեալ իւր թշամոյն:

Հիմայ սպասած մարմրին լապտերք պիտդ գիներբուաց  
 Փշրած բիւրեղ բաժանեալուն մէջ եւ ծաղկանց.  
 Մինչ սակն ու վրայ մահ ճաց մէջ՝ մերկ բատինքն ու ծղիք՝  
 Շրթունք գինուով կարմած ննջէ իսենէշ աղջիկ...  
 Եւ Հիմայ տիսւր ժամ՝ գեռ անյագք համբոյներէն  
 Պիտի զատուի Ռոմէօ անոյշ իւր ժիւլիէթէն:

Հիմայ ունայն սենեկին մէջ բոկոսն որբիկ  
 կը ծնրագրէ յաջօթա՛ աւա՛ղ մենիկ մնջիկ,  
 Եւ Հիմայ սեւ պատմուճանին տակ պիտա խոնոռ՝  
 Զանպարտ արին յանուրդ հանէ վատ դատաւոր:  
 Հիմ՝ արշալոյս կ'արթնցնցնէ լոյս մասներով  
 Ծաղիկն ի բոյր, բունկին՝ երգի, մրմունջի զծով,

Եւ մտնելով քահաճային յանբիծ սենեակ  
Սուրբ ազօթից կը հրաւիրէ զայն սուրբ հոգ ետկ:

Հիմայ վէրքեր դոր քբնայ ձեռք պահ մ'ի գողեց՝  
Կ'արիւնուան նորէն ամենքն, եւ թեւին յեց  
Կը նայի հէքն իւր մութ ճամբուն, իբր ուղեւոր  
Ցոգնած՝ անծած յը ճամբուն, պարզած իւր գէմ բոլոր:

Ո՛չ, գոցէ հիմայ բնաւորն ալ վասշբւէր՝  
Զոր տանջեցին գիշերն ի բուն խոճին խայթեր՝  
Պահ մը լուսովդ ապահոված կ'ուզէ ննջել՝  
Դրժոփիք գարձած ձեզուներուն տակ սոկեթել:

Ո՛վ անընկէց անուրջք որ խոյս կուտաք հապ ձեւա.  
Գիշերներու արհաւրաց հետ պահ մ'ետ գարձեք.  
Խուժեցէք այդ մարմարեայ տեանց տակ՝ պահակաց  
Ըսպառնալից սրբներու խրուն մէջէն.  
Զաղկեցէք զինք ձեր հրասոչոր խարազանով.  
Ընդոսու ցատկէ թափած արեանց իւր ի մութ ծով.  
Հազարաւոր կըմախիք ցցուած ամենուստեք.  
Ամէն կորմէ աղազակեն իրեն. «Անէ՛ծք...  
Եւ գալկահար եթէ վաղէ պատուհանին,  
Տեմնէ զարեւ որ բարձրանայ յանեզր երկին  
Իբրեւ հրեղէն կառք ուր բազմած Աստուածութիւն  
Վերջին ատեան կը կանչէ զինքը գողեռջուն (1):

Ո՛վ Այգ, ո՞վ լոյս, ո՞վ հեշտ բուրումն եւ հեշտ ծիծալ,  
Դարձի՛ր, մըսի՛ր գիշերներուդ մէջ մըթընշաղ.  
Լոյս վարագոյր այսշափ չարեաց վրայ մ'ի պարզեր.  
Այսշափ աղէ՛տքը թող ծածկէ անլոյս գիշեր:

Կամ ա՛ռ հոգիս տա՛ր այդ աստղին մէջ հեռաւոր,  
Մըրիիներէ և ոճիրներէ վեր՝ լուսաւոր  
Անսահմանին ծոցը պահան ոսկեթեւիկ,  
Երազներուն ետին՝ երկին ի նոր երկին...:

1897

(1) Ամբողջ այս հատուածը կ'ակնարկէ Հայու արեամբ ներկուած մարդախուռ  
Սուլքան Համբին:

## ԵՐԳ ԱՌ ԱՆԱՀԻՏ

---

Մայր Անահիտ, բամբիշտ անքիծ  
Մեր հայրենի պայծառ երկնից,  
Քեզմով լեռներն Հայաստանեայց  
Կանգնին օդոց մէջ լուսազգեաց:

Քեզմով գետերն արծաթհոսան  
Հարմաթելից պէս կ'երկնան,  
Ի ամենէն մութ վըհից ի խոր  
Կ'իջնայ ժըպիա մը լուսաւոր:

Սոսեացդ անտառք հողմին ի շունչ  
Ըզքեզ կ'երգեն սիրամրմունջ.  
Անոնց սատաց պէս հողմերեր  
Կ'երգեն ըզքեզ եւ մեր սրտեր:

Դու զմեր կուսանս պահէ՛ շարէ,  
Պարմանեաց սիրոն առոյդ վառէ՛  
Եւ հալածէ՛ զմըրիկս ի բաց  
Որ կ'ըսպաւնան Հայաստանեայց:

**ԹՈՎՄԱՆ ԹԷՐՁԵԱՆ**

---

(1) Այս երգը Թէրզեանի վերջին գրուածքներն մին է, նիւանդուքեան միջոցին լորինուած, Սանդուխտ ողբերգութեան արձակ «նախերգան»ի մը մաս կազմելու համար: